

ՀԱՅ ԶԵՐԱԳԻՐՆԵՐՈՒ ՊԱՆԴԻՏԱՎԱՅՐԵՐԸ
ԵՒՐՈՊԱՅԻ ՄԷՋ

Հ. Յիմոն Հայագէտը, անդամ Բոլլանդեան հրատարակութեան խումբին, «Orientalia» հանդէսին մէջ (Հռոմ, թ. 3) հրատարակեց «Répertoire des Bibliothèques publiques et privées d'Europe, contenant des manuscrits arméniens», քաղուած զանազան հրատատարակութիւններէ՝ զորս կը յիշէ: Շարունակութիւնն է եզիպատական (դպտի) և եթովպատական զրչագիրներու ցուցակներուն՝ զորս տուած էր կանխաւ: Ինչպէս յայտնի է տիտղոսէն, հայագէտը կը յիշէ լոկ գրատուններու և հաւաքողներու անունները, բայց ոչ և իւրաքանչիւրին թիւն ու բովանդակութիւնը, որ կարելի չէր. զի այդ պարագային նոյն զրչագիրներու ցուցակներն իսկ կազմած պիտի ըլլար. ինք միանգամայն կը մատնանշէ արդէն կազմուած ցուցակները՝ որ լոյս տեսած նն:

Թուով 17 հատ են աշխարհները և 83 քաղաքները կամ գիւղերը – առանց հաշուելու Ռուսիան – որոնց մէջ կը գտնուին մեր հարց ձեռքէն ելած հատորներ, եւբովացւոց կամ Հայոց քով: Իսկ աշխարհները՝ որոնց մէջ ամէնէն աւելի ցրուած են ասոնք, են. Խոալիս՝ 16 քաղաքներով, Գերմանիա՝ 14. Ռուսանիա՝ 11. Գարդիա՝ 10: Միւս աշխարհներ՝ մէկէն մինչեւ չորս քաղաքներ միայն: Իսկ քաղաքներէն անոնք՝ որոնց մէջ մէկէ աւելի գրատուններ կամ հաւաքածոններ կը գտնուին, են. Փարիզ՝ 11. Սոֆիա՝ 6. Հռոմ, Պուստարեշ, Լեմպեր՝ 4-4. Վիեննաիկ, Վիեննա, Լու-

տոն, Ռիտորտ, Ֆիրենցէ՝ 3-3. կ. Պոլիս, Պերլին, Պրիէրսէլ, Քեմպրիձ, Մատրիտ, Մարտիխա՝ 2-2. միւսները՝ 1-1: Հաւաքումներու այս թուական առաւելութիւնները չեն ցուցներ հարկաւ նաեւ զրչագիրներու բազմութիւնը. զոր օրինակ՝ յիշեալներուն մէջ նուազ ցրիւ, բայց ստուարագոյններն են Վենետիկ, կ. Պոլսիու Վիեննայի ժողովածոնները:

Այսպէս ուրեմն մեր նախնեաց գործերը վայրակատին ինկած են ամբողջ Եւրոպայի մէջ. այնպէս որ ամենուրեք պիտի հանդիպնը մենք անոնց, առաջնորդութեամբ Հ. Յիմոնի այդ համառու ուղեցոյցին, որ առանձին ալ լոյս տեսած է՝ ի դիւռութիւն ստումնաէրներու:

ՀԱՅ ԳՐԻ ՄՇԱԿԻՒՐ

Մխիթարեան Ռւստիս հայկական մատենադարանին որկեցէք մեր բոլոր հրատարակութիւններէն (գիրք, թերթ, օրագիր եւն.) գրախօսելու կամ համարժէք գրքեր ստանալու պայմանով:

Մի մոռնաք որ այդ կերպով սատարած պիտի ըլլաք միանգամայն ողբ. Հ. Պ. Ղաղիկէնի կիսատ թողած հսկայ «Հայկ. մատենագիտութեան» ամբողջական հրատարակութեան ատաղձ հայթայթելով եւ աշխատողները քաջալերելով: ԽՄԲ.

1933 ՏԱՐԻՆ Կը բոլորի ահա: Կաղանդի վաղանցիկ նուէրներէն աւելի մեր ազգային գրական գործերն են որ պիտի սփոփեն մեր հոգին: Բարերախտաբար այդ մարզին մէջ՝ կթէ ոչ լիութիւն՝ գէթ սնանկութիւն կամ չը լուսութիւն չի տիրեր:

Կը խորհիմ որ Սահակի – Մեսրոպի ոգին է որ կը սաւառնի ու կը կենազործէ համօրէն հայութիւնը՝ մանաւանդ իր այս հայրապետական վիճակին մէջ ոգեւին փափայրավատին միջակային ազբուու հայ Գրին՝ միակ և գերազոյն ազգափական պատկան:

Անորինակ խանդավառութիւն մը չունինք, անշուշտ, քանի որ գրական մեր հունձքը ստեղծագործական հրաշակերտ մը հունձքը ստեղծագործական հրաշակերտ միջեւ ուժերն ու գրական արդիւնաբերութիւնը, միեւնոյն միջոց, սակայն, ցոյց տուին մեր սերունդներուն քաղաքացիրթ աշխարհի լուսաւոր կեղրունները, և գունդ գունդ աշակերտներ լըկեցին Եղեսիա, Բիւզանդիոն, Աթինք, Աղեքսանդրիա, զարգանալու նախ՝ և ապա զարգացնելու:

Ակնարկ մը միայն մեր վերջին հրատարակութիւններուն վրայ՝ ու կ'անցնինք տարակութիւններուն վրայ՝ որ պոյրին մէջ: Հրապառկը միայն մեր վերջին հրատարակութիւններուն վրայ՝ ու կ'անցնինք ազնելու և զննելու մեր պարբերական մաքուր:

Մէնք, ընդհանրապէս, ամսէ ամիս արձանագրեցինք խմբագրութեանս առաջուած հրատարակութիւնները. և հետզհետէ գրահրատարակութիւնները. և համականներ ալ ունեցան անոնք այս է-լիսականներ մէջ: «Հանդէս Ամսօրեայ»ի խըմշերուն մէջ: «Հանդէս Ամսօրեայ»ի խըմշերուն ալ գովելի դիտումով և ծրբագրութիւնն ալ գովելի դիտումով և ծրբագրով՝ երկու տարի է որ սկսած է տալ բարքով՝ ընդունակ հայ մամուլի արտացանկը բովանդակ հայ գրասէրը, հետեւաբար, դրութեան: Հայ գրասէրը, հետեւաբար, հայ գրի մշակոյթին, հայ մտքի հետեւելու հայ գրի մշակոյթին, հայ մտքի յլացումներուն՝ բոլոր այն գործերուն մէջ որոնք կամ կը ձգտին ի լոյս բերել հը-

նութիւններ կամ զանոնք մաքրագործել, և կամ նոր ըմբռնումներ, նոր լդացումներ ու ծաղիկներ աւելցնել հայ ածուխն:

Եւ այդ հին ու նոր ծաղիկները, որքան ալ խոնարհ ու համեստ՝ միշտ սիրելի են մեզի, որովհետեւ մերն են, արեան եւ հոգոյ կապերով, զրով և լեզուով: Եւ եթէ երբեմն ստիպութիւնը խստորէն իսկ բընաղատել անոնց թերութիւնները, անոնց շաղատել մեզի համար մեր գրականութեան մաս կազմելէ:

Սակայն մենք մեզմով բաւականանալու պատրանքը չունենանք: Մեր մեծ ու կրօնական լուսամիտ դէմքները որ մեզի ուրոյն գիր և գրականութիւնն առուին, թէեւ զնահատեցին մեր ուժերն ու գրական արդիւնաբերութիւնը, միեւնոյն միջոց, սակայն, ցոյց տուին մեր սերունդներուն քաղաքացիրթ աշխարհի լուսաւոր կեղրունները, և գունդ գունդ աշակերտներ լըկեցին Եղեսիա, Բիւզանդիոն, Աթինք, Աղեքսանդրիա, զարգանալու նախ՝ և ապա զարգացնելու:

Այս առթիւ ներուի մեզի դիտել նախ՝ թէ անհիմն է ոմանց երկիւղը և անտեղի խծրծանքը «մշակոյթ» յորջորջումի մասին: Նոյն բանը չէ որ նուիրագործուած է ամբողջ քաղաքակիրթ աշխարհին. թողունքը որ մերը փոխառութիւն ալ չէ, քանի որ կարծուածէն աւելի հին ժամանակներ կիրարկուած է ան, ինչպէս յայտնակը «գործ մշակոյթեան» բացա-